

Մամլոյ Ցայտարարութիւն

Հինգ օրեր անցան Ժընեւ-2 խորհրդաժողովին գումարման և չ'արդիւնեց վարչակարգի պատուիրականութեան և մաս մը Համաձայնական մարմնի պատուիրականութեան միջեւ բանակցութիւնը որեւէ դրական արդիւնք, ժողովրդավարական անցման հարցներուն մէջ և ոչ ալ, իր կարելորութեան. մարդկային ենթահարցերուն մէջ: Արաբական, տարածաշրջանային և միջազգային խումբի արտաքին գործոց նախարարներու բացման խօսքերը արտայայտեցին այս պետութիւններուն շահերը և իրենց տարբեր դիրքորոշումները տագնապէն և լուծման ձեւը, մինչդեռ Եգիպտոսի արտաքին գործոց նախարար՝ Նապիլ Ֆահմիի խօսքը առանձնայատուկ էր յստակ դիրքորոշումով խորհրդաժողովին նպատակէն իրականացնելու Սուրիոյ ժողովուրդի պահանջքները, իրենց արդարացի ձգտումները և ներքին ընդդիմութեան ուժերու ներկայացումին բացակայութիւնը:

Անկախ Սուրիացիին ձայնի բացառումը 'ներկայացուած Ազգային Համակարգող Մարմնի մէջ, որ առաջինն էր աջակից եղաւ «Ժընեւ 1»-ի, առաջինն էր առաջարկելու Սուրիոյ շուրջ միջազգային խորհրդաժողովի գաղափարը, և ներկայացուց յստակ տեսութիւն քաղաքական լուծման շուրջ, այս բացառումը կը հաստատէ ինչ որ յայտարարեց Ազգային Համակարգող Մարմինը կրկին ու կրկին, թէ՛ «Ժընեւ 2» խորհրդաժողովը արդիւնքն է տարածաշրջանային և միջազգային հաւասարակշռութեան, աւելի քան արդիւնք Սուրիական ազգային հաւասարակշռութեան: Այս բացառումը և սահմանափակ ներկայացումը՝ մասնակի ընդդիմութեան ներկայացուցչութեան լուրջ թերութիւն մըն է և կ'ընդգրկէ յստակ խախտում Ժընեւի յայտարարութեան, որ կը պարզեւէ ընդդիմութեան ուժերուն կազմել հաւասարակշռուած, ողջամիտ և ընդունելի պատուիրականութիւն մը այս ուժերէն:

Համակարգող մարմինը անդուլ ջանքեր կատարեց կազմելու հաւասարակշռուած պատուիրականութիւն մը խորհրդակցական հանդիպման միջոցով և տրմադրելով միասնական բանակցային ծրագիր, սակայն տարածաշրջանային և միջազգային ճնշումներ արգիլեցին իրագործումը: Այս բոլորին հանդերձ, Ազգային Համակարգող մարմինը չի փոխեց իր տեսութիւնը

խորհրդաժողովին կարելություն չուրջ համարելով յարմար շրջանակը քաղաքական լուծման ազգային, տարածաշրջանային և միջազգային համաձայնության միջոցով, և կը մաղթենք անոր յաջողութիւն, չնայած որ տեղեակ է յաջողութեան տուեալներուն բացակայութիւնը: Գործադիր գրասենեակի մերժելը, որ իրմէ երկու անդամներ մասնակցին Համաձայնական մարմնին պատուիրականութեան մէջ, հրաժարում չէր իր տեսութիւնէն խորհրդաժողովին անհրաժեշտութեան և կարելություն իրագործելու համար «Ժընեւ 1»-ի յայտարարութիւնը, և դնել քաղաքական լուծման ու իշխանութեան խաղաղ անցումի ուղեցոյց քարտէս, այլ ամուր կենալ էր իրականացնելու քաղաքական հաւանութիւն իրագործելու համար «Ժընեւ 1»-ի յայտարարութիւնը իր բոլոր յօդուածներով և խորհրդաժողովը յաջողցնելու կարելութիւն մթնոլորտներով:

Մեր հոգալը Ժընեւի խորհրդաժողովը յաջողութեան ‘կը մղէ մեզ շարունակել ջանքերը նախապատրաստելու գումարումը խորհրդակցական հանդիպման մը Գահիրէի մէջ, որքան հնարաւոր է շուտ և կապակցիլ դուրսի և ներսի բոլոր ժողովրդավարական ընդդիմութեան ուժերին հետ, որոնք կ’որդեգրեն համապարփակ արմատային ժողովրդավարական փոփոխութեան և քաղաքական լուծման Ժընեւի խորհրդաժողովի շրջանակէն ներս, համաձայնելու համար միասնական ծրագրի և կազմելու միասնական պատուիրականութիւն, որ կը ներկայացնէ ընդդիմութեան ուժերը և կ’ապահովէ Ազգային Համակարգող Մարմնի, իր դասշնակիցներուն, Քիւրտերու Գերագոյն Մարմնի և հանրաձայնօթ անկախ անձնաւորութիւններու մասնակցութիւնը Ժընեւի խորհրդաժողովի յաջորդ փուլին: Ինչպէս նաև, նախապատաստել ազգային հաւաքիչ խորհրդաժողով մը, որ կը ստանձնէ ժողովուրդին կամքը արտայատող ազգային կանոնադրութեան բանաձեւումը, վերաշինութեան, զարգացման, ազգային անկախութեան ու ինքնիշխանութեան ապահովումը, երկրին հողամասերուն անվտանգութիւնն ու միութիւնը և կառուցել ժողովրդավարական քաղաքացիական պետութիւնը, որը հիմնուած է քաղաքացիութեան, ներողամտութեան և բոլոր տեսակի մոլեռանդութիւն մերժման վրայ:

Ժողովրդավարական Փոփոխութեան Ուժերու Ազգային Համակարգող Մարմինը կը զգուշացնէ խորհրդաժողովը երաշխաւորող պետութիւնները թէ՛ անզիջողականութեան ու բուռն լեզուի վերհսկողութիւնը, և ներքին ընդդիմութեան անտեսելը ընդդիմութեան պատուիրականութեան մէջ, ինչպէս

նան վարչակարգին հետ դաշնակից ուժերու անտեսելը վարչակարգին պատուիրականութեան մէջ «պիտի ողղէ խորհրդածողովին ձախողութիւնը իր սկեզբէն, և աէս հարցը պիտի ունենայ բացասական ազդեցութիւն բոլրին վրայ, և կրնայ ըլլայ որ առաջնորդէ կորուստի ժողովուրդին և երկրին փրկելու պատմական հնարաւորուած առիթը:

Դամասկոս, 29/01/2014

Գործադիր գրասենեակ